

# ՍՐԲԱՎԱՅՐԻՆ ԿԱՆԹԵՂԸ

Գլուխ գ.

## ԱՆՈՐ ՇԻԶԱՆԻԼԸ

(Տես. Թազմ. 1915 էջ 262)

Բնական դիտողութիւն մ'է, որ ինչպէս կանթեղ մը այնչափ աւելի պայծառ կը փայլի՝ որչափ որ իւր գտնուած տիզը մուռք ըլլայ, այսպէս ալ առաջինութիւնը այնչափ աւելի կենդանի լուսով կը փայլի՝ որչափ աւելի բնդդիմութեանց շրջանակին մէջ սեղմուած ըլլայ: — Արդ, մեր նիւթին համար հետեացներ հանելով, կրնանք ապահովնել որ Գեղէնի զինուորաց լապտերներու նման, որոնք չյայտնեցին իրենց շլացուցիչ լոյսը մինչև որ կաւելէն ամանները, որոնց մէջ փակուած էին, չխորտակուեցան և գետին չնետուեցան, այսպէս ալ թիւրոյի կնոջ և աղջկան առաջինութիւնը այնչափ աւելի պայծառ կերպով փայլեցան, որչափ որ իրենց խեղճ մարդկութիւնը նուաստացաւ, իրենց մարմինները չքաւորութենէ հրեծեցան, և իրենց սրտերը վշտացան ու տառապեցան: Բայց աղջկան սրտին մէջ նոր տագնապ մը աւելցած կ'երեար, որ թէպէտե թիչ անգամ թեթե ամպով մը իւր ճակատը կը մթագնէր, սակայն մօրը հըսկող աշքերէն չը փախաւ և սա կրցաւ զայն նշամարել. թէպէտե իսկոյն նորէն քաղցր պարզութիւն մը կը տիրէր հոն. և այս ստուգիւ երկրային միխթարութեանց արդինք մը չէր: Մինչդեռ երկուրն ալ լուսութեամբ միասին իրենց գործերուն կը զրադէին, այնպէս կը թուէր թէ ահա աղջկան կուրծքէն հառաչանք մը պիտի ելլայ, կարծես թէ արցունքի կաթիլ մը իւր աշքերուն վրայ կը փայլէր, բայց մի և նոյն վայրկենին ձեռքերը թուցած ծունկերուն վրայ կ'իյնային, աշքերը և դէմքը դէպի ի երկնին կը դառնային, և քաղցր ժափին մը կը փայլէր շրթունքներուն վրայ, որոնք կը շարժէին այնպէս իրու թէ իրեն մօտ մէկու մը հետ խօսէր: Այն վայրկեաններ

րուն՝ մայրը չէր համարձակեր զինքն ընդհատելու, կը դիտէր զարմացած և միանգամայն զարհուրած, վասն զի կը հաւատար որ երկնային հոգիներու հետ սերտ յարարերութեան. մէջ է:

Վերջապէս օր մը հարցուց թէ այն վայրկենին ինչ քան այնչափ իւր միտքը կը գրաւէ: «Բան մը պիտի չծածկեմ թեզմէ, ո՞վ ամենասիրելի մայր իմ, պատասխաննեց աղջիկը: Ճշմարիտն այն է, որ ես սստիկ կը տանջուկմ, մտածելով որ քու ուխտի համեմատ թիչ օր վերջ իմ նուիրմանս վախճանը կու զայ, և ես պիտի ստիպուիմ հանել իմ սպիտակ զգեստու, և հացուիլ աշխարհայինը»:

«Այսկայն դուստր իմ, աւելցուց մայրը, ամենուած համար ալ լաւ է որ այնպէս ըլլայ: Դու հիմայ արդէն բաւական ոյժ ունիս զաշտացին աշխատութեանց զրադելու, և այս անկարելի պիտի ըլլայ քու հիմակուան զգեստովդ: Ես չեմ կրնար զաշտ երթալ և զեզեղ թողուլ որ մինակ թաստան մէջ: Բաց աստի շատ անհրաժեշտ է որ մենք աշխատինք մեծագոյն զօրութեամբ մը, վասն զի...» — Այս խօսքին՝ կեցաւ նա, աղէկ տեսանլով որ ըստելիքը կրնար յանդիմանութիւն մը երենալ իւր երկան համար. ինըը չէր ուզեր այզպիսի քան մարտարերէլ, բայց իւր արցունքները յայտնեցին իւր զիտումը: Աղջիկը աւելցուց. «ո՞չ թէ ես աշխատութենէ կ'ուզեմ փախչիլ, կամ չեմ ուզեր երենալ ինչ որ եմ իրօք, խեղճ զիւզացի աղջիկ մը. բայց շատ աղէկ կ'ըմրնեմ որ թողլով այս ուխտական սպիտակութիւնը, աւելի պիտի ենթարկուիմ աշխարհի փորձութեանց և վտանգաց, և թերես պիտի կորանցնեմ երկնից թագուէւյն առանձին պաշտպանութեան իրաւունքս, զոր կը վկայելի մինչև հիմայ իրբե իւր դուստրը մած ըլլալով: Հիմայ ժամանակն է, ով ամենասիրելի մայր իմ, հիմայ ժամանակն է որ ես յայտնեմ զեզի իմ անձին նուէրը՝ զոր ըրի այն զիւշերը՝ երրեմտ առաջին անգամ տունչն զուրս թաց, և գործոցներով պտէպ կրկնած եմ սուրբ

իորանին առջև։ Այս՝ կրկին կրկին աղօթած եմ որ բնաւ չձգուի որ սպիտակ քոզ վրայէն հանեմ, այլ կարենամ զայն մինչև գերեզման անարատ կրել վրաս. և ասկէ զատ... (տատամսեցաւ և աւելցուց երկրայական խօսքերով) աղաչեցի Աստուծոյ՝ որ իմ կեանքս անոն սիրելի հօրս փրկութեան համար և որպէս զի վերասին առաքինութեան ճամբռն վերադառնայ։ Սա սակայն չեմ կընար ապահովապէս յուսալ որ իմ աղօթքս և նուիրումս ընդունելի եղած ըլլան։

Մայրը անուշ կերպով մը յուզուեցաւ երբ լսեց այս խօսքերը, և խկոյն վրայ բերաւ. «Հա ուզ զիր, զուսար իմ, զզուշացիր զԱստուած փորձելէն. համի Աստուած լսել քու աղօթքի ի նպաստ խեղճ հօրդ բայց ոչ այս պայմանաւ. Տիրասի, — կրկնեց նա վայրկեան մը խորհրդածելէ վերջ, — պատճու մը չեմ տեսնար Երկնից պաշտպանութեան վրայ տարակուելու, որովհետեւ մեր այսչափ վշտերով հանդերձ, զու բնաւ ինձի այսչափ զօրեղ և առողջ չես երկցած։»

Սակայն վերջապէս մէջերնին որոշեցին որ ուխտին տարելարձին, արշալումն ծագած ատենները, եկեղեցի պիտի երթային շնորհակալութեան համար քանի մը ժամ հոն հանդարս աղօթելու համար սուրբ կանթեղին լոյսին տակ, զոր աղջկը շատ կը սիրէր, հաղորդութիւնը ընդունելէ առաջ. որմէ վերջ պիտի փոխէր իւր սպիտակ զգեստը և գեղջկական սուփրական զգեստն հագուած, իրենց բնակարանը պիտի դառնային։ Այսպէս ամէն քան կարգի զնելով, և քահանային հաւանութիւնն ալ առնելով, որ իրենց համար բաց պիտի թողուր եկեղեցւց դուռը, ոչ մէկը և ոչ միւսը այլևս այս նիւթիս վրայ խօսեցան։ Միայն թէ Մարիամ բոլորովին իւր միտքը այն բանին զրադցացած կ'երևէր, և ամէն ուշաղրութիւն կ'ընէր պատրաստելու զգեստը՝ որով վերջին անգամ մը իրեն կատուեց նուիրեալ պիտի երևնար, որպէս զի անոր սպիտակութիւնը կատարեալ պիտի երևնար, և մաքրութիւնը կատարեալ ըլլ-

լայ, և կ'աշխատէր ընտրելագոյն ծաղիկներէ պսակ մը կազմէլ, իրրե իւր վերջին ընծան՝ իւր Տիրունույն և պաշտպանին արձանը պսակելու համար։

Բայց մենց անգամ մ'ալ զեռ պէտք ենց մեր ընթերցողին ուշացութիւնը վերցնել մօր և զստեր առաջինութիւններէն, թշուար թիէրոյին գրաղդ գործերուն եւեկ երթալու, և վերջապէս զինքը տեսնալու համար եղերան և նուաստութեան խոր անդունդին մէջ ընկղմած։ Եղեռնը գործելու համար սահմանուած ամփար լրացած էր, որ՝ ըստ իսուստման՝ պէտք էր վերջինն ըլլալ։ Եկա ժամանակը, յորում պէտք էր այդ իրագործուիլ. բայց իրը ամենախորին և անթափանցելի զաղտնիքի մը մէջ ծածկուած էր, թէ՛ իր տեսակին նկատմամբ և թէ տեղւոյն՝ ուր պիտի գործուէր։ Այդ ժամանակամիջոցին ամէն կահ կարասի, որ արժէր մ'ունէր այդ երկու բաղդախնդիրներու տանց մէջ, պատրաստեցաւ յանկարծական փախստեան մը համար։ Իսկ իրեն անձին նկատմամբ, թիէրոյ բան մը չէր որոշած ոչ փախչելու, ոչ ալ ինքզինքն արդարութեան հետազոտութենէն ազատելու համար, ոչ միայն անոր համար որ եղերան ինչ ըլլալը չէր գիտեր, կամ անոր համար որ չէր գիտեր ու բոլորովին անտեղեակ էր անոր հետևանքներուն, և հոգ չէր ըներ ունենալիք յաջողութեան համար։ Մատունուած լիդի խայթի, ամօթյո և ամէնազառն ցաւոց, շատ աւելի կ'ընտրէր բանտ, թիավարութիւն և կախաղան, քան թէ իւր ներկայ վիճակը, և սակայն զեռ բոլոր հետևանքները և վտանգները չէր գիտեր, վստահացած այնու որ այս վերջին եղեռնը զործելէն վերջ, ազատ պիտի ըլլար այն գերութենէն յորում կ'ապրէր, իրենց ի չարն ընկերակցութեան այդ վերջին օրը, իւր ընկերները կը ջանային իրեն միտքը զբացեցնել, և իրենց վայրենի առաջարկութիւններով զինքն այդ անախորժ ակնկալութեան վիճակէն հանել. և կերակութիւն վերջը իրեն այնչափ խմցուցին, որ եթէ բոլորովին չզինովցուցին,

գէթ թմրեցուցին իւր բոլոր կարողութիւնը և արինը բորբոքեցին։ Պատրաստէ ամէն քանի, և կարծես թէ այլևս պատրաստուած էր որ և է ոնքի զործելու։ այնքան յուսահատական էր իւր յուզումը, որ մինչև խելաքարութեան աստիճանը կը հասնէր։ Եւ մինչեռ ինցն իրեն կը դողար մոտածելով որ նոյն իսկ մարդասպանութիւն մ'ալ կրնային պահանջել իրմէ, ուրիշ ոչ մէկ ոճիր այլևս իրեն այն վայրկենին ահաւոր կամ անկարելի կ'երևէր։ Եւ սակայն երբ յայտնեցին իրեն թէ ի՞նչ եղեռն կը պահանջէին իրմէ որ գործէր, այս այնքան իւր մտքէն իրկ չէր կրնար անցնիլ, որ մարդասպանութեան պէս ահաւոր երեցաւ, և այնպիսի խորին սարսափ մ'ունեցաւ, որ նոյն իսկ իւր ընկերները տատամածեցուց։

Գիշերը շատ առաջ չէր զացած, երբ իրճիթէն ելած ատենին, յայտնեցին թիէրըյի իրենց արշաւանքին առարկայն։ Պարզապէս Մոնթէ Մարիայի եկեղեցին աւարել և կողոպատել էր, գոյնալ իւր թանկազին մետաղները, նույնութեալ, խորանին հարուստ արձաթեղնները, իւր խորանին՝ իւր տապանակին զարդերը, և ամէն քան Սպանիոյ սահմանազլիէն անզին տանիլ։ Բաց աստի ամէն կարեւոր զութութիւն տեսած էին իրենց հարուստ աւարը պահելու կամ ձուելու համար, և այնպիսի կերպով մը փախչելու, որ յայտնուելու ամէն վտանգէ ազատ մնային։

Եթէ թշուառ թիէրըյի գլխուն կայծակ մ'իջած ըլլար յանկարծ, այնչափ անշարժ արձանացած պիտի չմնար նա, ինչպէս որ մնաց այսպիսի անզգամ զիտում մ'իմանալով։ Հազիւ քիչ մը ինքնընք գտաւ, սկսաւ ազարակել և բողոքել՝ որ ոչ մէկ մարդկային զօրութիւն կրնար զինքը բռնազատել այդպիսի ահաւոր սրբապիտութիւն մ'ընելու։ Բայց իւր ընկերները, օգտու քաղելով այն տեսն իրենց անոր վրայ ունեցած իշխանութենէն, այնպէս վարուեցան հետո, ինչպէս ճարտար ծկնորս մը կը վարուի ծկան հետ, որ կեռին առաջին առաջին խոցելը կը զգայ։

Թողուցին որ զեղանի, թողուցին որ բոլոր իւր բարկութիւնը թափէ. և երբ իւր կրից առաջին զեղումը լմցուց, սկսան շահիլ զինքն, իրենց անոր վրայ ունեցած անօրէն ազգեցութեան բովանդակ ուժուվ։ Այսկայն ցողուցին իրեն որ արդէն իսկ անցած էր իրենց զիտումէն ետ կենալու ժամանակը. և եթէ իրենց նկատմամբ այդպիսի մատնութիւն մը մտածէր, իրենց անմիջապէս իրոց պիտի կատարելին զինքը տէրութեան ձեռք յանձնելու սպառնալիքը։ Բաց աստի, կ'ըսէին թէ ծշմարիտ յիմարութիւն է, այնչափ ոճիրներու վրայ, չզործել մէկ մ'ալ, որ իրենց ըրած խոստաման համեմատ, վերջնըն պիտի ըլլար. և եթէ զջացած էր այդպիսի կեանց մ'անցնելուն, իրեն համար հաւասարապէս դիրին էր զջալ նաև այս մեղին վրայ, ինչպէս առաջիններուն. Իսկ եթէ, լուզին կորուուած էր ուրիշ առիթներու մէջ զործած ոճիններուն համար, այս վերջնս իրեն վիճակը աւելի յոռեգոյն չէր ըներ. Գործածեցին դեռ ուրիշ շատ համոզութիւններ և ամենաչար տրամարանութիւններ, և երբ վերջապէս տեսան որ բոլոր իրենց ջանքն անօգուտ է. Կատարաբար սպառնացին որ կուզէին իրենց վրէժն առնուլ, և նոյն իսկ փութով սկսէլ, իւր կինը և աղջիկն սպաննելով։

Երկու պատճառ կը բռնազատէր զիրենը որ այնքան ստիպով կ'ուոչէին զինքն իրենց զործակից ունենալ։ Նախ, որ իւր խօսքերէն իմացած էին որ ինքը լւա տեղեկութիւն ունի թէ ո՛չչափ իրական կամ առ երես արժէր ունեցող բան կայ եկեղեցւոյ զարգերուն մէջ, լաւագոյն ժամանակաց մէջ հոն իրեւ այդ եկեղեցւոյ լուսարար ծառայած ըլլալուն համար. Մինչեռն իրենց պարզ վեր ի վերոյ աչք մը ձգած էին այդ Արքարանին մէջ զիգուած հարստութեանց վրայ. հայեացը մը՝ որ կը բաւէ իրենց անյագ փափարը վառելու համար, բայց որ չէր կրնար առաջնորդել իրենց աւարն ընտրելու համար. Եթիկորդ՝ որ, ասկէ շատ աւելի նուաստ և ամպարիշտ զիտում մ'ունէին. — իրենց թիէր-

բոն գործածած էին իրրեկ պարզ գործիք մը. այլևս այս գիշերութնէ վերջ իրեն ծառայութեանց պէտք չունենալով, մըտքերնին դրած էին գործածել զինքը նաև իրու զոհ իրենց փախտեան և թողլով զինքն արդարութեան ձեռքն, անոր հետապոտութիւններէն ազատել իրենց զիւրենք. Անոր՝ իրենց հետ այնչափ ընտանութեամբ վարուիլ, որ բնականապէս ամենածանր կասկածներ կրնայ առաջ բերել, իր բնութեան տկարութիւնը, որով խսկոյն ըրած ոճիրը պիտի խոստվանէր, իր վրայ պիտի դարձնէրն օրինաց բովանդակ վլէժինդութիւնը, որ այլևս զիւրենք փնտուելու այնչափ մեծ փոյթ մը պիտի չունենար. Ասոնց էին ահա անոր ընկերաց իրեն նկատմամբ ունեցած սատանայական զիտումները և, ուրիշ խօսքերով, այս է ահա չարերու հետ բարեկամութեան հետեւանքը:

Աւազակներուն ըրած ահաւոր սպառնալիքն այնպիսի կատաղութեամբ և գնուական շեշտով մ'ըսուեցաւ, որ թիէրոյ, անոնց հաստատամտութեան վրայ ունեցած փորձավին իմացաւ, որ բույրովին չար մտքով եղած էր, և կէտ առ կէտ ալ պիտի գործաղուէր. Այս բանին վրայ արիութիւնը թուլցաւ. յանկարծ տիրեց իրեն սրտին վրայ մտածութիւնն իւր անցեալ անհոգութեան և անգութ լըման, յորում ձգած էր իւր սիրելիները, կին ու ազջիկը, զորս գեռ իւր սրտին մէջ կը սիրէր ու կը յարգէր: — Պիտի կարենալու ուրեմն ամէն բանէ վերջ իրենց դաշին ալ ըլլալ և կերպով մը ինքն իսկ զանոնց սպաննել. Այսպիսի մտածութիւն մը անհանգութելի երեցաւ իրեն, և երկու հակառակ զգացմանց մէջ տափնապած, և բողոքելով յերկինս, ընտրեց այն՝ յորում նուազ անէծց կը տեսնար ու կը կարծէր, և հաւանեցաւ ընկերակցիլ իւր ըրունաուրութեան:

Վայրկեաններն ստիպողական էին, որովհետեւ գիշերուան մեծ մասն այսպիսի վէճներով անցուցած էին, սակայն քանի մը ժամ կը պակսէր լուսնալու և գողերը չէին

ուզեր այլևս երկարատև յապագել իրենց ձեռնարկին գործադութիւնը: Մաղթուալու կլու կերպով հասան մինչև եկեղեցւոյ դուռը, և մէջերնին որոշեցին որ մէկը դուրս պիտի կենար ջորիով, մինչդեռ միւսը թիէրոյին հետ միասին ներս պիտի մտնար և աւարը դուրս պիտի բերէր:

Դուռը բաց գտան, բայց այս բանս իրենց զարմանց չպատճառեց, որովհետեւ շըջակայ բնակիչներէ ոչ ոք և ոչ իսկ կրնար երազել որ այդպիսի սրբազդութիւն մը կարելի ըլլայ: Ուստի զգուշութեամբ և լուսութեամբ մտան ներս, երկուքն ալ սեմին վրայ կեցան, իրըն թէ անտեսանելի ձեռք մը զիւրենք բռնէր. և այնպէս երեցաւ որ նոյն իսկ այդ կարծրասիրս գողը կը վախէր քայլ մ'աւելի առաջ երթալ: Մատրան մէջ այնպիսի խոր և լոին անդորրութիւն մը կը տիրէր, որ թիէրոյ կրնար իւր սրտին բարախումները համբել, բարախումներ սարսափի և խղճի խայթի, կանթեղին բոցը կը վառէր պայծառ և լուսաւոր, և բովանդակ սրբարանը կը տաքնար իւր ջերմ ճառագայթիներով. թիէրոյի առաջինութեան օրերու մէջ երբէց աւելի սրբազն, նուիրական կամ սիրելի չէր երկցած այս լցոսը որչափ իրեն ու մատնութեան այս զիշերուան մէջ: Խորանին արձաթներն ու զիշարները երբէց այնպէս ճառագայթարձակ չէր տեսած. բնաւ՝ պատերուն վրայ նկարուած սուրբերը աւելի քաղցը հայեցց մը չէին ձգած իւր վրայ. երբէց նոյն իսկ խորանին արձանը աւելի սիրալիր և գթած ծիծաղով մը չէր նայած իրեն, ինչպէս այն ատեն յորում իւր հոգին սրբապղութեամբ մը քանի մը վայր կենէն պիտի պղծուէր:

Կարծեն թէ ամէնցն ալ իրեն կը գտանային յանդիմանութեան սուր խօսքերով. «Ահ Յուղա, համբոյրով՝ մը պիտի մատնեն Աստուածամարդոցն Մայրը»: Այլևս չկարենալով դիմանալ այսպիսի տեսարանի մը, աշցերը գետին խոնարհեցուց, և իսկոյն միտքն եկաւ իւր պղտիկ աղջիկն, որ հոն սեմին վրայ, եօթը տարի առաջ, Ա.Ր.Ա.Ր. @

իրեն առջեր ղրուած էր, երկրորդ անգամ մալ կենաց քունը քնանալով, և ինչն ալ անոր քով լոին շնորհակալութեամբ մը ծննդադիր կը կենար: Այս՝ ամէն ինչ իւր շուրջը հիմայ ալ նոյնպէս կը խօսէր իրեն հետ ինչպէս նոյն ատեն, ամէն ինչ նոյնպէս կը խօսէր, քացի իւր սրտէն. ո՞հ, ինչ էր այն առաջ և ո՞րչափ փոխուած էր այժմ: Բուռն ճիգով մը վանեց մտցէն այդ տեսիլը և աչքերը վեր վերցուց. բայց այս ըրած միջոց պատահեցաւ կանթեղին միշտ հաստատուն բոցին, որ ամէն առարկայից բովանդակ այդ հրմայքն ու գեղեցկութիւնը կու տար: Մարդու մը աչքն, իւր մարմանյն լոյսն, ինչ որ է զէմբին միւս մասանց համար, նոյնպէս այ կ'երեար թիկրոյի մտաց, Սըրբարանին այս մաքուր և միայնակ կանթեղը: Ասկիայ էր անոր աչքը, որով իրեն վրայ կը նայէր ուշաղրութեամբ, բայց միանգամայն քաղցրութեամբ մը, դիտելու համար թէ արդեօք պիտի ունենա՞ր այնչափ արիութիւն իւր ամպարիշտ խորհուրդներն իրազորեկու: Այն դիմիշի ազդեցութիւնն, որ կայ մարդու աչաց մէջ մարդասպանին հարուածը, կամ վայրենի կենդանւոյ մը յարձակումը կեցնելու համար, նոյն ազդեցութիւնը կը ներգործէր իրեն վրայ Սըրբանին այս աչքն ալ, կը գիմիչը զինքը և իւր տեղը անշարժ կը կեցնէր. և երկիրս բոլոր սպառնալիցն ու խոստումները չէին կրնար զինքն այդ ոճիրը գործելու բռնադատել, քանի որ այդ Աչքը իւր վրայ կը ցոլար: Սակայն իրեն աչաց՝ գերմարդկային զօրութիւն մը չէր ճառագայթեր անէէ, այլ ճառագայթներ էին որ իրենց կեղորնէն դէպի առ ինչն շարժելով, կը թափանցէին իւր կուրծքին մէջ և իւր սրտին մէջ կը մտնային. ձայն մ'ունէին անոնց՝ որ կը խօսէր, սուր ծայր մը որ կը նոցէր, թէպէտև քաղցրութեամբ: Եւ թէպէտ շրջակայ ամէն առարկայից վրայ կը տարածուէին, երբեմն փայլուն, երբեմն նուազ, սակայն ուղղակի և խստի իրեն կու գային, աղեղան սլաքի մը պէս արագ, շրջակայ մթութենէն անցնելով,

բայց զինքը զեռ իւր մթութեանց մէջ ճգելով: Այս՝ իրեն համար՝ կարծես հրեցատակի մը նայուածքն էր այն, զոր երկնային հոգին ղրկած էր հոն սուրբ տեղույն պահպանութեան, և զիշերուան լոին ժամերու միջոց հոն իւր երկրպաշտութիւնը ընթացնելու համար, իրեն պահպան սրբազն զանձին, որուն իշխանութիւնն էր սակայն միայն խաղաղել և քաղցրացնել, ոչ թէ հարուածել ու չնշել: Այս պատճառու էր որ այդ լոյսը այնչափ աւելի կ'ընկնէր զինքը, և կը թուլցնէր: Թիրուս այնչափ սարսափ չունենար նա, եթէ տեսնար սերովէ մը, բոցեղէն սուրբ մը շողացնելով, կամ հրեցակներ՝ ձեռքերնին խարազաններով, որչափ սարսափ որ կ'ազդէր իրեն այդ խորանին և իւր զանձերուն այն խաղաղ և անմեղ պահպանը: — Աւրեմն, պիտի չկարենայ շնորհըն իր վրայ յաղթանակել:

Ասպիսի մտածութիւնը և զգացմունք թիէրոյի սրտին մէջ, յիրաւի քիչ ժամանակ տեսեցին. բայց այդ քիչ վայրկեանները բաւական եղան իւր ընկերոջ համբերութիւնը հատցնելու, որ թէպէտ և ստուգի կը վախէր, սակայն նոյն զգացմունքը չունէր, և ոչ ալ իւր սիրով թիէրոյի սրտին նման լցուուած էր նոյն տագնապներով: Այս ընդհատեց թիէրոյի հիացումը, և բազուկովը զրուելով, իրեն ըստ ցած ձայնով, որովէնեաւ այդ լուսոյն տակ աւելի բարձր ձայնով մը խօսելու շնամբարձակեցաւ այդ աւազակը: «Եկուր, ընկեր, եկուր, պարապ ժամանակ կը կորսընցնենց, լմնցնենց, շուտ ընենց»:

«Զեմ կրնար, ըսաւ թիէրոյ, ինքն ալ ցած ձայնով, արիութիւն չունիմ...»:

«Ի՞նչ յիմարութիւն. վրայ բերա գողը սասկութեամբ: Տղայ ես, յիշէ խոստումք: Երթանը, սկսէ՛ գործել. շուտով»:

«Զեմ ուզեր». կրնեց խեղճ թիէրոյ: «Նոյն հսկ բոլոր աշխարհիս ոսկին ալ ինձ տան — չեմ կրնար կողոպտել զայն, որ այս զիշերուան պէս, ուրիշ զիշեր մը հոս իմ աղջիկս առողջացուց»:

«Եւ զոր դու հիմայ կ'ուզես մեոցնել»:

մրմուաց վայրենին, ակռայները սեղմած, և վազրի նայուածքով մը, եթէ կը մոռնաս բու խոստումդ, յիշէ՝ մեր սպառնաւմբը։ Տասը վայրկենին մէջ ամէն բան լմցած կ'ըլլայ։ Մ'երժէ, և ահա ցառորդ մը վերջ այրի պիտի թաս և առանց որդուց։

Բիէրրոյի վրայ ուժ չէր թացած, և սիրոն այսպիսի մտածութեան մը վրայ կը դողար ու կը բարախէր։ Ենորհաց վայրկեանը փախաւ. սատանան նորէն յաղթանակեց. և նա բոլորովին յուսաձատած՝ աղաղակեց. «Թո՞ղ այսպէս ըլլայ, թո՞ղ կատարուի իմ ճակատագիրս, սկսի՞նք, բայց ո՞չ այս լոյսին տակ, ո՞չ գէ՞թ այս բանը չնորհէ ինձ. ո՞չ այս լոյսին տակ։»

«Եւ ինչո՞ւ ոչ», պատասխանեց միւսը. «միթէ բաւական չէ»։

«Փոյթ չէ, վրայ բերաւ Բիէրրոյ, բայց ո՞չ այս կանթեղին լոյսին տակ։ Շատ աւելի լաւ կ'ըլլայ, եթէ կ'ուզես, որ ամէնին կատարեալ միթութեան մէջ ընենք. կամ գէթ բու լապտերդ հանէ, և այն աւելի յարմար պիտի ըլլայ։»

Եւ երր այսպէս խօսեցաւ, աշքերը գուցեց երկու ձեռքերով, չկարենալով այլևս կանթեղին լոյսին դիմանալ։

Գողը մրմուալով որ այս լոյսը ինքն ալ շատ չէր սիրեր, լապտերը հանեց. Անոր տժգոյն, կարմրի զարկած բոցը, անցնելով ծխոտած, սեւցած սպակիէն, երկցաւ իսկոյն, իրու արհամարհէլու համար այն անարատ լոյսը, որ առաջ կը լուսաւորէ այդ սուրբ տեղը; կը նմանէր արեան առուակի մը, որ յանկարծակի կը պլոտոք ամենավճիս ազգիւր մը, կամ հրդիկուած իսրմիթի մը փայլին, որ ամառնային զիշերուան լուսնոյ պայծառութիւնը կը խափանէ. Սակայն այս ցաշալերութիւն մ'եղաւ իւր Բիէրրոյին համար, և կարծես իւր վախերը փարատեց. Այս բանս անդրադարձաւ իւր ընկերը, և ցաշալերեց զինքն ըսելու։

«Հոս եկուր, պէտք է որ կորուսած ժամանակնիւ վաստկինք։ կը տեսնամ որ

դու այս կանթեղը չես սիրեր։ Հա՛, հա՛, շուտով կ'ազատինք անկէ, կարծեմ ըսեր ես ինծի որ այդ ամրողջ արծաթ է. ուշեմն վար ցաշէ զայն, մինչեւ որ ես ալ խորանին աշտանակները առնում»։ Բիէրրոյ ճիշջ այս մոտածութիւնը ունէր արդէն, ուստի յուսահատ հաստատութեամբ մը, սակայն աշքերը գոցելով, մօտեցաւ կանթեղին. վար ցաշեց զայն բռնութեամբ մը, և ուժով շունչով մը մարեց։

Նոյն վայրկենին աղաղակ մը հնչեց իւր ականջին, այնպէս յանկարծական, այնպէս սուր, այնպէս տազնապալից, որ շիմացուեցաւ թէ արդեօք մարդկային շըրթո՞ւնք մ'էր զայն արտաքերողը թէ միւս աշխարհէն հոգի մը. ո՞չ ինքը, ոչ ալ ընկերը կրնային ըսել թէ, մօտէն եկաւ արդեօք այն ձայնը, թէ հեռուէն, երկնից բարձրէն, թէ երկրիս խորերէն, կամ չորս կողմի դաշտերէն. որովհետև վայրկենական եղաւ, ոչ երկարեցաւ, ոչ ալ կրկնուեցաւ. Այլ յաջորդեց, մանաւանդ թէ ճիշտ մի և նոյն պահուն լսուեցաւ երր կանթեղին լոյսը մարեցա՝ այնպէս որ թէ՛ Բիէրրոյ և թէ իւր ընկերը բնականապէս միացուցին այս երկու դէպքերը՝ իրու պատճառ և արդինք.

## ԳԼՈՒԽ Դ.

### ԻՒՐ ՎԵՐԱՍԻՆ ԱՐՄԱՐՄՈՒՄԸ

Սուր աղաղակը, որուն վրայ խօսեցանց նախընթաց զիմուն վերջը, սարսափով լցուց սրբազիղ գողերուն սիրաց. Ասոնց զիմաւորը այնպիսի սարսուն մ'ուն նեցաւ, որ ակռայները կը զարնուէին, և լապտերը իւր գողգոջուն ձեռքերէն իյնալոյք մարեցաւ. Ասոր համար թէ՛ ինքը և թէ Բիէրրոյ դէպ ի գուուը վագեցին, անպարանօք մատուռէն գուրս եկան. Հազի թէ գուրս ելան, գտան իրենց միւս ընկերը որ իրենց նման ահաւոր սարսափ մ'ունեցեր էր։

« Լսեցի՞ր » աղաղակեցին երկուցն ի միասին:

« Հարկաւ թէ լսեցի ». պատասխանեց նա թողովանօց մը :

« Այնչափ լաւ լսեցի, որ չեմ ուզեր և չեմ փափազիր ուրիշ անգամ մ'ալ լսել զայն : Երթանց, երթանց ասկէ : Կ'ապահովցնեմ զբեզ որ բնաւ ասկէ վերջ մըտքէս անգամ պիտի չանցնի եկեղեցին գողովթին ընել : Ճիշտն ըսելով, սկզբէն ալ արդէն ես մեծ կամք մը չունէի գործին ձեռք զարնելու » :

Երկու գողերն ի միասին այս վայրենիս այնպիսի սարսափով լցուած էին, որ փախան արագութեամբ որչափ որ կրնային գէպի իրենց տունը, թողովլ թիերոն, որ ինչպէս որ կրնար, ինքինըն այն մեծ տաքնապէն ազատէր : Իւր առաջն զգացումը պիտի ըլլար չնորհակալ ըլլալ կատուծոյ որ կրցաւ ազատել զինըն այնպիսի սոսկալի եղեռն մը գործելէն, և իւր կինն ու աղջիկը իւր ընկերաց գաղանական վրէժինդորութենէն ազատելուն համար . բայց վախը ամէն լաւ զգացում կը թմրեցնէ, ուստի իրեն մնաց միայն փախչիլ, սաստիկ արագութեամբ, իւր անօրէնութեանց տեղէն և տեղ մը գտնալ ապաւինելու այն ահաւոր աղաղակին գէմ որ գետ կը հնչէի իւր երեկակյուութեան մէջ :

Իրեւ բնազդամբ մը, նա իւր տան ճամրան րոնեց, և այն խաւարին մէջ կը վազէր նա երագ որչափ որ թոյլ կու տային իւր գողողովառն ծունկերը, Խոճի խայթը վայրկեան մը զինըը չէր ձգեր, և կը կարծէր թէ միջտ մէկը զինըը կը հաւալէծ : Հովու ամէն մէկ սոսափինը այդ խոր անդուններուն մէջ կը թուէր իրեն բազմութեան մը աղաղակը, որ բարկացած կը վազէր իր ետիւն : ամէն ճիւղի շարժին ու ամէն տերեկի խարշափումն, երկրաշարժ մը կը թուէր իրեն կամ ծառոյ բռն մը որ իր զկմուն վրայ պիտի իյնայ . այնպէս որ այլևս չէր համարձակեր ոչ իւր չորս կողմը նայիլ, և ոչ ալ կենալ . այլ շարունակ կը վազէր առանց շունչ առնելու :

Քիչ ժամանակի մէջ հասաւ արդէն մեզի ծանօթ այն տեղը որ զիւրին զառիվայրով մը կը տանի մեծ ճամրէն դէպ ի նեղ ուղին որ կը շըջապատէր անդունդը : Նա զայն շուտով կարեց : Այն ատեն արշաւոյսը կը սկսէր ծագիլ և արշալուայ առաջին անստոյդ ճառագայթներով, տարօրինակ դէմք մը տեսաւ նեղ ճամրոն վրայ որ իր զիմացն էր : Մազերն ու ըզգեսանները կը ծածանէին հովչն, իսկ ինցն անշարժ էր այն ժայռին նման որու վրայ կը կենար : Այս յանկարծական տեսարաննէն կեցաւ նա և տարակուեցաւ : Յիշեց Սուրբ Գրբին խօսքերը որ անգամ մը զարնուրեցուցած էին զինըը քարոզչին պերճարան շրթունքներէն ելլալով . « Իրենց ճամրան պիտի ըլլայ խաւարային ու զիւրագայթ, և կստուծոյ Հրեշտակը պիտի հալածէ զիրենց » : (Սաղմ. լի) : Մըտածեց բաղասամայ վրայ, զոր վրէժիւրնդիր Հրեշտակ մը դժուարին ճամրուն վրայ կեցուց և իրեն կը թուէր, թէ նոյն պատիքը իւր վրան ալ հասած էր աւելի վտանգաւոր պարագայի մը մէջ : Սակայն իւր ետեւ ձգածին սարսափը այնպէս սաստիկ կը տագնապէր զինըը, որ որոշեց, որ և է վտանգի ալ պէտք ըլլայ՝ ննիթարկուիլ, մինչև որ հասնի իրեն բնակարանը : Աւստի վազեց դէպի իւր վախին առարկայն . բայց այն անշարժ մնաց . մօտեցաւ անոր, և այն՝ կենաց նշան մը շտուաւ : Այն ատեն զիտեց զայն լաւ մը վախով ու տագնապով յուզուած... իւր կինն էր :

Նա կը կենար հոն իրեւ անխօս և անզգայ զահավիմին թոփշցին վրայ, աշեցեր սկեռուծ նայելով անոր խորր : Զտեսաւ իւր ամուսինը և ոչ լսեց անոր զալը . և նոյն իսկ երր նա բազուկներէն բռնեց զինըը, տուաւ իւր անունը և ըսաւ թէ ո՛վ էր ինքն, նա բնաւ չշարժեցաւ, չդարձաւ դէպ ի նա, այլ իրեւ անզգայացած և հուլցած մնաց զարձեալ աշցերը մի և նոյն ուղղութեան վրայ սկսուած :

« Աննէղողա, աղաղակեց թիերոյս այս նոր արկածին վրայ խելքը թռուցածի

պէս, ի՞նչ կը նայիս վարը, ի՞նչ կայ հոն վարը, որ այնչափ քու աշբդ և միտրդ դրաւեր է»:

Նա չպատասխանեց, միայն ժեռքով ցուցուց ճերմակ առարկայ մը անդունդին խորը:

«Ի՞նչ է այդ, նորէն հարցուց նա: Ճերմակ քա՞ր մը, զառնո՞ւկ յ'է հովտին մէջ»:

«Այո՛, կրկնեց կինը, և ասոնց եղան իւր առաջին խօսերը, բուն մեր գարնուկը, Մարիամը»:

«Ի՞նչպէս, աղաղակեց թշուառ հայրը. ի՞նչ կ'ընէ նա վարը»:

Այս ձայնէս կարծես սթափեցաւ դրազդ մայրը, որ զառնալով հանդարտութեամբ դէպի ամուսինը, այսպէս սկսաւ ըսել անոր. «Անչուշտ մոռցած ես դու, թիէրըյ, որ այս գիշեր կը լմնայ մեր սիրելի աղջկան հրաշքով առողջանալուն եօթներորդ տարեղարձը»: Այս առաւոտ մնէր կ'երթայինք մեր Մասուոր լոռութեամբ քանի մը ժամ աղօթելու սիրելի կանթեղին լուսոյն տակ, իւր ճերմակ զգաւառ հանելէ առաջ: Նա իմ առջևէս կը ցատքէր թեթևութեամբ և ապահովութեամբ, երբ յանկարծակի այլէս կանթեղին լոյսը չտեսանք, և նա բնական կերպով, մտածելով որ ճամրուն զարձի տեղը հասած էր, ի՞նչպէս ես պիտի մը տածէի եթէ ես առջևն ըլլայի, ժամանակը դեռ չեկած զարձաւ և գահավիժեցաւ անդունդին մէջ: Ես աղաղակ մ'արձակեցի և անզգայ գետին ինկայ»:

Այս պատմութիւնը լսելով, սուր մը կարծես թիէրըյին սիրտը խոցեց: Անբացարելի տագնապի ձայնով և ձեռվ մը աղաղակեց. « Ալութ այս գիշեր ես սպաննեցի իմ աղջկաս: Ես էի որ կանթեղը մարեցի»: Եւ առանց ժամանակ թողլու որ կինը զինքն արգելու, արդէն իսկ անդունդին ծայրը նետուած էր, բռնելով տկար ճիւղերը որ ժայռերու ճեղքերէն դուրս կ'ելլէին. և մէկ ժայռէն միւսը գլորելով, վազելով կ'անցնէր այնպիսի տեղերէ, ուսկից ամէնէն աւելի յանդուզն այծն ալ չէր կընար համարձակ ցատքել:

Ցեղի կու տային իւր ոտից տակ ժայռերու կտորուանքներ, և կը զլորէին ու կը փշորուէին մինչդեռ նա կ'անցնէր աննոց մէջէն, հոգ շընելով ամեններին որ անոնցմէ ճզմուի կամ կտոր կտոր ըլլայ, և թիշ ժամանակի մէջ գտնուեցաւ, կամ մանաւանդ՝ անմիջապէս ծնրազրեց այն առարկային դիմաց, զոր կինը ցուցուցած էր իրեն:

Այն էր իւր աղջկան մարմինը որ խաղաղ կը տարածուէր իրքեւ թէ կակուղ անկողնոյն մէջ ցնանար: Բնաւ անոր մէկ անդամն ալ չէր խորտակուած, դիմաց զերէն մէկն ալ չէր աւրուած և ամենափոքր վնաս մ'իսկ չէր եղած, ոչ իւր մարմոյն, և ոչ իւր զգեստներուն: Նոյն իսկ ծաղկանց պսակը, զոր նա կը տանէ, սուրը կուտին ընծայելու համար, իրեն ձեռաց մէջն էր, և իւր սպիտակ բողը դեռ շնորհալի կերպով կը շրջապատէր զինք: Ալրուււոյ կատարինէի մարմինը, զոր հրեշտակները տարին Սինայ լերան վրայ, ասկէ աւելի բաղդր կերպով բարձրացած պիտի չըլլայ անոնց ձեռքերուն վրայ, վասն զի իւր զատնալն այնպէս արագ ու աշխոյժ եղած էր, որ նա շինկաւ և ոչ ալ սահեցաւ պատառուածի մը ելքէն, այլ թուա պարզապէս անոր երեսէն և թերմս իր կեսնացը առանց ցաւի մը մարեցաւ, իրեն՝ անդունդին խորը հասնելէն բաւական ժամանակ առաջ:

Թիէրըյ թիշ մը ժամանակ ծնաղիր կեցաւ անոր բով, խորին ցաւով մը և եռանդուն աղօթքով: Եթեոյ բռնելով մեռած աղջիկը իւր բազկաց մէջ, այն յարգանքով զոր պիտի ցուցնէր սրբազննշանարքի մը, առաջ տարաւ իւր ճամրան ձորին երկայնութեամբ մինչև որ հասաւ մի և նոյն զառի վարը ուսկից ցանի մը վայրիկեան առաջ իջած էր բոլորովին տարբեր մտածութեամբ, և զնաց դարձեալ նեղ ուղղոյն երկայնութեամբ մինչև այն տեղը ուր ձգած էր իւր կինը: Ձինըը զտաւ դեռ հոն անշարժ և իւր շըմայակապ: Երբ իւր պատուական բռու դրաւ անոր ցուցով, նա արցունք մ'ալ չի թափեց, և

իւր մայրական ցաւոյն ամենափոքր նշան մ'իւկ չտուաւ, անոր միտքը բոլորովին ընկղմած էր իսրբհրդածելու հանդիպած դէպրին վրայ որ սովորական դիպուածէ կամ պարզ պատահարէ մը շատ աւելի խորհրդաւոր կը թուէր իրեն, ինչպէս որ իրօք ալ էր:

Խորին ջերմեռանդութեամբ մը զրաւ իւր շրթուանքները իւր զաւկին զեղին և դեռ զաղջ ճակտին վրայ, և զարձաւ իւր ամուսնոյն ճետենեալ ինուրերով. «Այն բառերթ զոր քիչ մը առաջ արտասանեցիր, ո՞վ թիէրրոյ, թաղուած են ընդ միշտ քու հաւատարիմ կնողդ սրտին մէջ, բայց անոնք յիշեցուցին ինձ այն աղօթքին խօսքերը, որ ճիշտ ասկէ եօթը տարի առաջ ըրիր, երբ խնդրեցիր քու աղջկանդ կեանըը, մինչեւ որ սրբապիդ ձեռք մը մարք մատրած կաերեցը: Կը յիշեն զայն»: — Թիէրրոյ կը զողար տերեկի մը պէս, մինչշգեռ նշանով կը հաստատէր կնող ըսածին ճիշտ ըլլալը: Նա շարունակեց. «Ուրեմն աղօթքը լսելի եղած է, և զանգատելու բան մը չունիս»:

«Ողջիկդ ալ երկայն ժամանակ և ջերմեռանդութեամբ աղօթած էր ընդունելու համար երկու շնորհք, և վերջապէս մէկը շնորհուեցաւ իրեն: Խնդրած էր որ չըւլայ թէ թոյլ տրուի իրեն հանել այն ճերմակ զգեստը որ զինքը Աստուծոյ և իւր ամէնօրնեալ Մօր նոփրական կ'ընէր, և անով զրուիլ իւր մահուան անկողնոյն մէջ: Ե՞ս քանի մը ժամ առաջ կը մտածէի որ այս շնորհը բնաւ պիտի շշնորհուի իրեն. բայց քու աղօթքը երբ կատարուեցաւ, իրենն ալ ընդունեցաւ իւր կատարումը: Նա ուրիշ խնդրեց մ'ալ ըրտաւ, բայց անոր արդիւնքը չիմ գփտեր»:

«Եւինչ էր այդ», հարցուց թիէրրոյ անձկութեամբ:

«Նա պատարագեց, աւելցուց Աննէդդա, իւր կեանքը զոր այնշափ քիչ կը սիրէր, ընդունելու համար քու վերստին դարձդ շնորհաց և առաջինութեան ճամրում մէջ»:

«Այն ատեն լսելի եղած է», աղազամիւկ չտարդ Բիէրրոն հեծկլտանօք: Հազիւ նա այս բառերն արտասանած էր, երբ յանկարծ պայծառ լոյս մը շողշողաց անոնց աշքերոն, իրրե թէ շողշողոն աստղ մը յանկարծակի երևցած ըլլար: Երկուքն ի միասին ամենամեծ զարմացմամբ նայեցան իրենց չորս կողմք: Այս լոյսը կու զար կանթելին որ նորէն վառուած էր Մատրան մէջ և որ նորէն ըստ իւր սովորութեան կը լուսաւորէր կիրճը և լերան դիւրագայթ ճամրան, և երկուքն ալ ողջունեցին գուշակութիւնը, կամ լաւ ևս, շնորհաց զարձին նշանը:

Բարի ցահանայն աղթնցած էր գողերը վախցնող աղազակէն, և ելած էր պատճառը իմանալու համար: Ամենէն առաջ ինքը մտաւ մատուռ, և իրեն մեծ զարմանք պատճառեց զայն մութին մէջ գտնալը բաւական ժամանակ անցուց մինչեւ որ կարեոր եղած բաները գտաւ, և վերջապէս այս վայրկենիս յաջողած էր նորէն կանթեղը իւր տեղը զնելու և նորէն վառելու: Երբ տեսաւ կանթեղը գետին ձըգուած, և մանաւանդ երբ տեսաւ դուռը բացուած և աւազակաց կանթեղը յատակին վրայ, անդրադարձաւ իսկոյն որ սըրբապազութիւն մը փորձուած էր: Նա չէր կընար հասկնալ թէ ինչպէս խափանուած էր այդ. ամէն տեղ և ամէն անկիւն կը զննէր, և կը մոտածէր հանդիպած տարօրինակ գէպրին վրայ երբ ուսնաձայներու մոտենալը լսեց: Բայց իւր վախերը իսկոյն մեծ ցափ փոխուեցան երբ տեսաւ թիէրրոն և իւր կինը, և մանաւանդ որ առաջինը իւր բաղկաց մէջ կը կըէր աղջկան մեռեալ:

Պէտք եղաւ որ քիչ մը ժամանակ անցնէ մինչեւ որ նա իւր անշափ ցաւէն սթափելով կրցաւ մտիկ ընել մօր սրտաճմլիկ պատմութիւնը: Նա պատմեց եղածը համառոտի՝ առանց յիշելու ամուսնոյն անունը, ի բաց առեալ այն ատեն երբ նըրկարագրեց անոր խնդիրի պէս անդունդին մէջ նետուիլը աղջկին պատելու համար:

Բայց բարի ծերը այն ատեն տեսաւ և ճանցաւ այդ զիշերուան խորհրդոց ճիշտ և զեղեցիկ մեկնութիւնը, երբ ծնողաց զիտցածէն զատ, ըստ այս խօսքերը. «Արդ ամէն բան իմ առջևս պայծառէ, ոչ միայն լսելի եղած էր իւր բաղձանը այլէս չհագուելու աշխարհական զգեստներ, այլ նա եղած է միանգամայն պաշտպան և պահապան հրեշտակ իւր սիրելի մատրան, որը այնչափ առէկ կը զարդարէր իւր ներկայութեամբ: Եթէ այդ մահաբեր դիպուածը չհանդիպէր իրեն, և մօրը այդ տագնապը չպատճառէր, ինչպէս որ ալ ըլլար, գողերը իրենց դիտաւորութիւնը պիտի կատարէին. որովհետեւ անտարակոյս այն աղաղակը որ զիս քունէ արթնցուց, սարսափեցուց զանոնց, և այսու նա իւր մահուամբ փրկեց այս սուրբ տեղը աւարասութենէ: Ինըն էր մատրան իրեր երկրորդ կանթեղը, և այնչափ բնական է որ մէկուն մարիլ միահին ալ մարելուն պատճառ պիտի ըլլար»: — Եռուտով պատրաստուեցաւ և կարգի զրուցաւ ամենայն ինչ որ կարեռ էր այս պարագայից մէջ, Պատրաստուեցաւ դագաղ մը եկեղեցոյն մէջ, ճիշտ մի և նոյն տեղը՝ ուր ինըը կը. սիրէր ծնրազրել, և ծածկեցին զայն մահուան սկ ծածկոյթով մը: Անոր վրայ, դէպ ի խորան նայելու դիրքով զրուեցաւ մարմինը, փաթթուած իւր ամենասպիտակ և ամբիժ զգեստներուն մէջ, խաչելութիւն մը սեղմած իւր ձեռաց մէջ, որոնց իւր կուրծքին վրայ ծալլուած էին: Անոր գրան ալ բոլորուած էր վարդարան մը: Իւր երկան և փայլուն մազերուն հիւսուածը մետարսի պէս ուսերուն վրայէն կ'իջնային, և վերջին պասկը, զր ինըը հիւսած էր Յիսուս մանական համար, իւր ճակախն վրայ զրուց:

Երկու կողմը ծնրազիր կը կենային ամենատիսուր ծնողը. բայց թիէրոյ չուզեց ժամանակ անցնել: յարգելի Հովուին ուրքն իյնալով, անոր պատմեց, մեծապէս զղացեալ կերպով և զառն արտասուր թափելով, իւր անցեալ եղերանց պատ-

մութիւնը: իր խղճմանաց խայթող որպէս փոխուցաւ կատարեալ զղման քաղցր միթթարութեան և թողութեան ապահովութեան, Աստուծոյ պաշտօնէին արձակ մամր: Այս մեծ պարտըն աւարտելով, նա դարձաւ ծնրադրելու իւր յատուկ տեղը իւր աղջկան մարմանը քով: Այսկայն այն ատեն իրեն կը թուէր, որ, անոր հոգին այն քաղցր լուսոյն մէջ կը սաւառնէր իր զիսուն վրայ և կը ժպտէր իրեն սուրբ երեսաց ճառազայթներով: Նա կ'երեաւ կայէր զինըը հրեշտակաց դասուց մէջ, որ կ'իջնար ուրախանալու զղացող մեղաւորին համար և սաւառնելու անոր շուրջը, ձեռք ձեռքի տուած այն պահապան հրեշտակին հետ, որ զինըը չէր թողուցած բնաւ իր ապիրատութեանց միջոց, ինդիբելով այդ մահուան անկողնէն որ հոն իրեն առջեւը կը կենար, որ ապահովնէ զինըն իւր վիճակին իրականութեան վրայ: Կ'երեէր իրեն թէ իւր վախճանած սիրելի աղջկան դէմըը նոր ժպտիս մը կ'առնուր և իւր այսերը կ'ուներուէին կենդանի գունով մը:

Բայց արկը ծագած էր, և մահուան զանգակի ծանօթ հնչիւնը մատրան փոքր աշտարակաց վրայէն կը հնչեցնէր իւր ժպտի հարուածները: Զանգակին այս ողբայի և տիփուզ ձայնէն զրացիները յուզուեցան, որովհետև զիտէին որ իրենց չորս կողմը հիւանդ մը չկար, և ամէնըը անձկանօց մատուռ վազեցին: Հազիր մտան մատրան մէջ, զողդդացին ցաւոր և զարմացմար լեցուելով: Խսկոյն եղածը պատուելով մէկուն, մէկին ամենուն ականջին մէջ տարածուեցաւ: Այրապիշծ փորձն ընողներու փախուատը հաստատեց բոլոր իրենց ենթալցութիւնները, մինչդեռ ըզբիէրոյ՝ իրեն կնոջ և աղջկան հետ տեսաւալը, ամէն կասկածէ կ'ազատէր զինըը:

Անկեղծ ցաւոց շատ արտասուրներ պատուեցին այս յուզարկաւորութիւնը, և շատ աւելի լացին զթալով ծնողաց վրայ՝ որ այս ցաւալի զժրադութեան վրայ զեռ կ'ապրէին, քան թէ աղջկան մահուան ցաւին համար, որու բազզը ամէնուն նա-

խանձելի էր: Մայրեր ձեռքերուն վրայ կը բարձրացնէին իրենց փողքիկ զաւակները, որպէս զի տեսնան այս փողքիկ Հրեշտակին մեռած մարմինը. և այն պըզտիկ և փափուկ տղաքները փոխանակ փախչելու այս երկիրակի տեսարանէն, կ'երկնցնէին իրենց փափուկ ձեռքերը զինը զրդ գրկելու համար:

Բաւական երկար ժամանակ տեսնուցաւ Մոնթէ - Մարիայի մատրան պզտի գերեզմանատան մէջ այն տեղը ուր որ թաղուած էր այս պզտիկ կոյսը, և որ ուրիշ տեղերէ աւելի կանաչազեղ էր, և ամէն օր նոր ծաղիկներով կը զարդարուէր տղայոց ձեռքով. և եթէ այս զիւղացիներէն մէկուն հարցնէիր թէ ո՞վ թաղուած է այս տեղույս մէջ, ամէնը քեզի պիտի պատաժնանէին զարմանալի կերպով մը. «Հո՞ կը հանզչի Մարիամ». իրոք թէ աշխարհս վրայ Մարիամ անունով ուրիշ անձ մը եղած չըլլար:

Շատ տարիներ վերջ կը նշմարուէին այն տեղույն մօտ, ուր թաղուած էր խեղճ Մարիամը, ուրիշ երկու գերեզմաններ ալ. և ասոնք իւր ծնողաց գերեզմաններն էին, զորս ամէնը կը պատուէին իրենց յարգելի ծերութեան և առաջինութեանց համար. ինէրրոյ ուզեց որ իւր մահուրնէ վերջ պատմուի թէ ի՞նչպէս իր առաջինութիւնը, երջանկութիւնը, յանցանքները, պատիմը, իւր զղումը և ներումը սրանչելապէս յարաբեռութեան մէջ եղաւ միշտ Մատուան կանթեղին հետ:

#### ԳԱՐՏ • ՎԱՅՉՄԱՆ

— Տրամաբանութիւնը ամէն անզամ յաղթաշան չէ աշխարհս մէջ, և իսիս քիչ անզամ քաղաքական ժողովներու մէջ.

#### Մ. ՄԻԿԱՆԵՒԹԻՒ

— Բնութիւնը չգործեր շատով՝ ինչ որ կընայ զործել թիջով:

#### Գ. ԳԱԼԻԼԻ

— Աշխարհս առաջ չերթար գուներով, այլ առաջ կ'երթայ տժգոններով:

#### Ֆ. ՄԱՐԻՊԴԻ

**ՀԱՅԻ ՂԵՒՈՆԻ ԱԼԻՇԱՆ**

**ՀԱՅԻ ՂԵՒՈՆԻ ԻԲՐԵՒ ՔԵՐԹՈՂ**  
(Ընթեր 801 Մ Ե Բ)

(Բազմ. 1915 էջ 75).

### III

**Ա. Ռ Ծ Ի Ծ Ա Ա Ի Ն**  
(Տնուազ, Հասոր Ե. Տերուակ, Բանք Պանդեմի, ԺԱ.)

Ծիծառնիկ, գարնան թոշնիկ, պանդուխտ սրտերու մտերմիկ, մթամած բանտերու լուսամուտին երգիշ բաղցրիկ, որ Ապրիլի զիփիւններուն հետ կը փախչիս զուարթու թեթէն ձորէ ձոր ծաղկազուարճ, բլուրէ բլուր ալեծաղիկ ու ծառէ ծառ գաւարագեղ, ինչ կը բերես ինծի, հէց պանդիստիս, այս օտար երկնցին տակ՝ ուր հայրենարադ հոգիս ի զուր կը փնտոէ շունչը զարնան հայրեննեաց, երբ դաշտեր կը լեցուին ալիքով զմրուխտ, երբ ջուրեր արծաթալիք ու բացրակարկաչ կը խանդան արեւոն ծիրանի, և հոյլն ոսկեթեւ մեղուաց կը թափի ծաղիկներու բաժակին մեղրածոր, ու կեանցն անոյշ կը զարթնու, իրու զիցուհի չնաշխարհիկ, ու կը զգենու լոյս, այն լոյսն օրհնենեալ ու ջերմիկ՝ հայրեննեաց վարդամատիկ արշալոյսին: Ահ, սիրա իմ կարօտահար, տիրութեամբ կը լեցուիս, սիրտ իմ, կոտրած սափոր ու ջախճախեալ ծաղկանօթ, ցնար իմ ցաւատանջ, «կը մըմնջես մըտերմաց, կը հառաչես հայրեննեաց», ցնար իմ, կորած մեղեդի և անծանօթ եղանակ...

Հայրենիք ու մտերմութիւն, աստուածային և անթառամ ծաղկոննը մարդկութեան, ու տայր ըլլայիք ինկարոյը դարէ դար ու շի վերածնէիք իրու ցաւազին յիշատակներ կործ ցիս տակ արիւնոտ... բայց զուն կը թաշին, կը հեռանան կապոյտին մէջ երկնից, զուարթ վարուժանիկ, և իմ աշըբեր նուազկոտ և արտասուազին կը հետսին քեզի, հոգիդ հայրեննեաց, ծիծառնիկ: